

Ա. ՍԵՄԱ



# ՃԱՄԻՐԱՄ

ԹԱՏԵՐԱՔԵՐԹՈՒԱՆՇ ՀԻՆԳ ԱՐԱՐՈՒԱՆԲՈՎ,



ՓԱՐԻԶ

891.99  
U-38



## ՃԱՄԻՐԱՄ

ԹԱՏԵՐԱԲԵՐԹՈՒՅՆ ՀԻՆգ ՊԱՏԿԵՐ

- 6 NOV 2011  
94

291.99  
U-38 *us*

Ա. ՍԵՄԱ

# ՀԱՄԻՐԱՄ

ԹԱՏԵՐԱՔԵՐԹՈՒՊՆ ՀԻՆգ ՊԱՏԿԵՐ



ՓԱՐԻԶ

IMPRIMERIE DU TEMPLE  
24, RUE NOTRE-DAME DE NAZARETH, PARIS

1938

ՀՀԿ

30 JUL 2013

54280



5277-55

### ՑԱՌԱՋԱԲԱՆ

Թատերագրութիւնը ամենէն կատարեալ ծեւն եւ ուժեղ արտայատութիւնն է գրական արուեստին, ուր բանաստեղծութիւնը կրկնուելով երաժշտականութեամբ ու նկարչականութեամբ, բեմի վրայ կը դնէ կեանքի տեսարանի մը ուշագրաւ մէկ գործողութիւնը:

Հակառակ ատոր, թատերագրութիւնը չէ կրցած իրեն արժանի տեղը ունենալ մեր մէջ, եւ ուրիշ ազգերու սովոր ճիւղին պատկանող արժէքաւոր բազմաթիւ գործերուն դիմաց՝ Սունդուկեանցի, Շիրվանզադէի, Շանթի թատերախաղերը եւ Պարոնեանի սակաւաթիւ կատակերգութիւնները ունինք միայն. առանց հաշուելու անշուշտ մէկ քանի արեւմտահայ գրողներու

բռնազքոսիկ երկերը։ Հակադրաբար՝ պատմութիւնն ու բանաստեղծութիւնը մեծ զարգ գտած են մեր նախնի թէ արդի ազգային գրականութեան մէջ, հասնելով գեղեցկագոյն կատարելութեանց եւ նոյն իսկ միջազգային համբաւի։ Անտարակոյս այս երեւոյթը իր բացառիկ պատճառները ունի։ Շահազրուական է ընդգծել զանոնք, որքան ալ անկատար ըլլայ նման աշխատանք մը անձուկ սահմանի մը մէջ։

Նախ՝ լեզուական անյարմարութիւնը։ Արեւմտահայ աշխարհաբարի գրականը, իր ճոխութեան ու չափազանց յղկուած ըլլալուն իսկ պատճառով, քիչ մը շինծու եւ հոեստորական բնոյթ կը կրէ։ Իսկ ընտանեկան սովորական խօսակցութիւնը քիչ մը ուամիկ մեզի՝ նոր հասնող սերունդիս համար՝ որովհետեւ առաւելապէս օտար շրջանակներու մէջ, յաճախ բոլորովին զրկուած ընտանեկան յարկերու մտերմութենէն, ընտանիքի սովոր խօսակցութիւններուն նրբութեանց ու շեշտին վարժ ականց ցունինք։ Մէրը՝ որ կարեւոր հանգամանքով կը ներկայանայ թատերական գուուածքներու առթիւ՝ մեր լեզուին մէջ իր գգուանքու ոճն ու բառերը չունի։ Նըկատելի է մեր նոր գրողներուն հակումը դէպի օտարուհիները իրենց հերոսութիւններուն ընտրութեանց առիթով, լեզուն ալ օտարամուս ոճերու եւ բառերու սղագրութիւն մըն է յաճախ շատերու մօտ։ Որքան ալ գեղեցիկ ու գնահատելի զարտուղութիւն մը ըլլայ ասիկա հին քերականներու ընդգրկած ուղիւն ու նպաստաւորէ լեզուին

ոճաբանութեան ու բառամթերքին ճոխացումը, սակայն նման ազատութիւններ նուրբ ականջ, լեզուաբանական որոշ հմտութիւն եւ աշխատանք կը պահանջեն անոնց օտարութիւն շեշտը մեղմելու համար։ Կան հեղինակներ ալ, որ այլամերժօրէն Հայուհիներու կ'ուզեն տալ օտար շրջանակներու ազդեցութեանց տակ յղացուած սիրոյ գերերը, ստեղծելով անհարազատ տիպարներ։

Դրողին հայրենազուրկ վիճակը, տոհմիկ նիւթերու անկոխարինելի պակասը, մեր թատրոնին (եթէ կարեի է այսպէս կոչել անկազմակերպ ու շրջմոլիկ գերասանական խմբակցութիւններու սարքած ներկայացումները) քեմադրական յետամացութիւնն ու հայ ժողովուրդին թատերական ճաշակին անմշակ վիճակը՝ հետեւաբար նաեւ գնահատութեան պակասն ու հետաքրքրութեան բացակայութիւնը՝ ինչպէս գրական բոլոր սեռերուն նոյնպէս եւ թատրոնին հանդէպ՝ խոշնդուներ են անշուշտ, թէեւ ոչ անյաղթելի։

\* \* \*

Երկար պիտի ըլլար ընդհանուր վերլուծումի ենթարկել արդիական թատրոնին նկարագիրը, որ սինեմայի, միւզիք-հօլի, ծայնասիիւթի ազդեցութեանց ենթարկուելով, զիցեց իր նախկին պերճախօսութիւնը դիմախսաղի, քեմադրութեան, երաժշտութեան։ պայքարի ազդակ մը ըլլալու իր առաքելութիւնը հրապարակագրութեան փո-

Խանցելով։ Դարձաւ պարզապէս զբօսցնող։ Պէտք է սակայն վերադարձնել թատրոնին իր նախկին առաքելութիւնը, տեսարաններու եւ ձեւի կատարելագործումին հետ միաժամանակ մասնաւոր խնամքի առարկայդարձնելով երկին ուսուցողական նկարագիրը։

Ի՞նչ է ողբերգութիւնը, ի՞նչ են մանաւանդ գեղարուեստները մեծ մասամբ, եթէ ոչ կեանքի դպրոցներ՝ աշխատաւոր զանգուածները կրթելու, ժողովուրդին ճաշակը ազնուացներու, անոր մէջ իր կապտուած իրաւունքներուն գիտակցութիւնը արթնցնելու եւ զայն մղելու որ ծագութիւնը լաւագոյն կեանքի մը։ Սովիետութիւն է հականառել որ արուեստը միջոց չէ այլ նպատակ։ Դժբախտութիւնը այն է մանաւանդ, որ ան դադրի նըպատակ ալ ըլլալէ, ու դառնայ լոկ արդիւնք հիւանդագին զգայութիւններու եւ վատուժ մտածողութեան։

Ողբերգութիւնը, որ ամենէն աւելի մշակուած ճիւղն է այս արուեստին, ուրիշ նպատակ չունի, բայց միայն բանաստեղծական բարձր ներշնչումը գործածել, գիտակից պահելու մարդկային միտքը իր տկարութեան։ Ողբերգական գործողութիւնը կրօնական է եսքիլէսի մօտ, գաղափարական է Սովիոկլէսի մօտ, զգայական է Եւրիպիդէսի մօտ, ուսուցողական է Սենեկայի մօտ, կրքու է Շէքսփիրի մօտ, հերոսական է Քոռնէյլի մօտ, տարփական է Ծասինի մօտ, փիլիսոփայական է Վոլթէռի մօտ, ընկերաբանական է հասէնի մօտ, հոգեբա-

նական է Մեթերլինքի մօտ եւ բնախօսական (\*) արդիական կարգ մը գրողներու մօտ։ Այս սեղմ ցուցակագրութիւնը կը զձէ ընդհանուր պատկերը թատերական արուեստին կրած յեղաշրջումներուն եւ կատարած նըւաճումներուն, անշուշտ առանց փոխելու իր նկարագիրը, այլ պարզապէս իր ձեւը։

Հնութեան մէջ Ճակատագիրն էր, որ եը խորհրդանըշէր տիեզերական այն ուժը, որուն առջեւ հերոսը կ'իմար պարառուած, հակառակ իր արիութեան։ Միջին Դարուն այդ եղաւ աստուածային զօրութիւնը, նոր ժամանակներուն՝ իմաստասիրական ու ընկերային զանազն գաղափարներ՝ տալով միշտ նոյն լուծումը այդ յաւիտինական առեղծուածին։

Արդիական ողբերգութիւնը չի կրնար որ եւ է դրութիւն ընդունիլ թատերական գործողութեան ընթացք տուող, թատրոնը նկատելով հարազատ պատկերացում ապրուող կեանքի տեսարաններուն, ուր մեր գործերը չեն կրնար միայն կրքի, միայն գուրգուրանքի կամ

(\*) Այն շարժումը որ կ'ըլլայ, վերջին ժամանակներս, ողբերգութիւնը ենթարկելու սեռային ներմոււմի, Ֆրէսովի իմաստասիրական տեսակետնենթարկելու սեռային ներմոււմի, վասնաւոր առաջադրութիւն մըն է, որ ուրիշ բանի բունաձայն, վասնաւոր առաջադրութիւն մըն է, որ ուրիշ բանի պիտի չծառայէ, բայց միայն բիշ մը աւելի յամեցնելու ողբերգութիւնը 1926ի որոնման անել ուղիներուն վրայ, և յապաղեցնել անոր արմատական արդիացումը գեղագիտական ու քենցիլ կատարելագործութեամբ։ Մերենան ամէն ինչ էր մինչեւ 1930, երբ գործադրկութիւնը ցնցեց համայնշարհը, հիմնովին շրջելով դատողութեան նորմերը։

հոգեկան ախտավարակ մտայնութեան մը առանձին ու անջատուած ազդեցութիւններուն արդիւնք ըլլալ։ Կեանքը յաւիտենական պայքար մըն է եւ արուեստը պէտք է ծափի ըլլալու անոր պատկերը։ Այսինքն՝ ամէն առիթով ու ամէն ծեւի տակ երգել զրկուած աւրուսին ընդգումը, հրահրել անոր մէջ ազատութեան իր անկապտելի իրաւունքներուն գիտակցութիւնը, միշտ վառ պահել անոր ներքին առաքինութեանց ջահը։

Այս մեծ ու խորունկ համոզումը՝ որդեգրուած յառաջապահ բազմաթիւ զրագէտներու կողմէ, արդէն կուտայ իր արդիւնքը։ Դարերու որոնումները կարծես կը գտնեն այսօր իրենց լուծումը։ Մարդկութիւնը այսօր կը ճանչնայ իր թշնամին՝ որ ոչ ճակատագիրն է, ոչ աստուածային անսահմանելի զօրութիւնը եւ ոչ ալ հոգեկան բարդութիւնները, այլ իր աշխարհիկ երջանկութեան պատուար հանդիսացող քանի մը հարիւր ընտանիքներու եսասէր յաւակնութիւնը՝ մեծմոլիկ եւ ընշաքաղ։ Իրենց փառասիրութեանց զոհելու զանգուածներու արիւնը։ Արդի թատրոնը պէտք է թատերական գործողութեանց առանցքը դարձնէ մարդ անհատին աշատութիւնը իրեն վերադարձնելու նպատակը։ Դրոշմելու անոր մտքին մէջ թէ՝ որքան ալ ուզեն զինքը ազատել ուրիշին զերիշխանութենին, զարզապէս զայն վերստին իրենց իսկ լուծին տակ առնելու համար է։ Ժողովուրդը ի՞նք պէտք է փրկէ ինքզինքը զարգացումով եւ զոհաբերութեամբ։

Թատերական այս փոքրիկ քերթուածին մէջ երկու ուժեր իրարու դէմ կը մարտնչին։ Մէկը միակալութիւնն է՝ որ ժողովուրդին, ինչպէս նաև քանի մը պատրիկներու, ազատութիւնը կապտած է եւ՝ զանոնք ենթարկած է իր կամայական լիազօրութեան, միւսը՝ պատրիկներու ընդգուման ճիզը՝ որ Նինուասը գործիք դարձընելով իրենց դասակարգային շահերուն հետապնդման գործին, անարժանարար զանգուածներու զըրկանքն է ճառագում կը ճառագում անոնց բերենին մէջ ժողովուրդին ազատութեան ու բարեկեցութեան հարցը իմաստ եւ արժեք է զուրկ բառեր են լոկ. 1938ին, աւելի քան ուրիշ որ եւ է ժամանակ, փաստուած իրողութիւն մըն է ասիկա։

**ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ**

ՇԱՄԻՐԱՄ — Թագու հի Աստեսանի:  
ՆԻՆՈՒԱՍ — Ուղի Շամիրամի:  
ԳԱՐԵԶ — Ուսուցիչ Նինուասի, դաւադիր:  
ՆԷԼԻ — Բարեկամ Նինուասի, դաւադիր:  
ԱԽՈՒՐԱՄ — Դաւադիրներու պես:  
ԳԱՆԵԼԼԻ — Արքունական օրիորդ մը:  
ԿԻՒՐԵՆԱՍ — Արքունական գանձապահ:  
ՊԱԼԱՏԱԿԱՆ ՄՅ  
Ա. ՍՊԱՍԱԿՈՐ  
Բ. ՍՊԱՍԱԿՈՐ  
ԱՍՏՎԲՈՋԻ ՄՅ  
Պալատականներ, Պարուհններ, Երգիշներ, Նասիսներ եւ մողովուրդ:

Դեղուց ուղի Շամիրամ Նինուասի մէջ, Եօնէ դուր առաջ Քրիստոսէ:

## ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ

(Լեռնացին հայության վը Խրէմնութեաւ և Հայութաւ Հետաւեաւ մեջ կը աւագարաւ Անդամակ պարբուծնեց, ասեւ զարդունաւուն ընդունիւն աշխարհականեց և բարձր լինութեաւց գիրեթեաւոր ուղափառեց:)

ՆԻԿՈՒԱՍ, ԴԱՐԵԶ, ՇԵԼԻ Եւ ԱՍՈՒՐԱՍ

### ՇԵԼԻ

Մօտեցած ենք արդէն քաղքի պարիսպներուն:  
Կը տեսնրւի Նինուէ քաղաքն ալ հոն, հեռուն,  
Կը սառւարանայ, կը տարածուի մութը արդէն  
Ու հետզետէ բոլոր լոյսերը կը վառեն:  
Աստղազարդուած երկինք մ'ալ նոր՝ Նինուէն հիմա  
Մեր սրտերուն ի՞նչ երազներ հոգեհրմայ,  
Ու մեր խոնջած անդամներուն ալ տայ հանգիստ:  
Բայց ըզգացում մ'ինձ վախ կ'ազդէ ։ չեմ կրնար ճիշդ  
Բուկ ի՞նչ է ։ իսկ դուն ոչի՞նչ կը զգաս, Նինուաս:

### ՆԻՆՈՒԱՍ

Երանութիւն մ'որ ուղխօրէն կ'իջնէ վըրաս։  
 Ահա՛ Նինուէն, ո'վ սուրբ քաղաքն իմ մանկութեան,  
 Տիգրիսը պերձ, երկինքը մեր վըճի՛տ այնքան՝  
 Որոնց կարօնն՝ օտարութեան սեմին՝ անվե՛րջ  
 Քաղցրութիւնով կը ծովանար աչքերուս մէջ։  
 Թողէ՛ք դիտեմ պալատը մեր հընագարեան,  
 Եւ հայրենի մեր մարգերուն զորգը բուրեան  
 Թողէ՛ք շայեմ: Ի՞նչպէ՞ս պիտի կրնայի ես,  
 Ո'վ իմ երկիրս, առանց քեզի ապրիլ, ինչպէ՞ս։  
 Ու կը սիրեմ ես քեզի՛ ալ անյագօրէն,  
 Ճերմակ ճամբայ, որ լեռներու մէջքին վրայէն  
 Տար ափերու վրայ մեծցած իմ հեղ հողիս  
 Շատ սիրելի բաղձանքներուս արդ կը տանիս։

### ԴԱՐԵՀ

Քեզմէ, Նինուաս, ինձի օտար և խորթ թրւէր  
 Տարբեր յոյզեր, արտաքերուած ուրիշ բառեր։  
 Դուն հայրենի յիշատակով ես միշտ ապրած  
 Ու հայրենիքդ ալ քու ազնիւ իղձերդ անվարձ  
 Պիտի չըճգէ՛ բայց դեռ պէտք է ըլլալ խոհեմ,  
 Ըլլալ արի և անձնըւէր քանզի, գիտեմ,  
 Դուր չունիս անտարակոյս թէ խեղճ անկազմ  
 Մեր Նինուէին կը սպառնաց մէկ մեծ պատերազմ։  
 Անուշտւան ինքնակալն է Հայաստանի  
 Եւ զօրքն իր կազմ՝ աստղերէն շատ՝ համար չունի,  
 Ա՛լ ձանձրացած թագուհին պահանջներէն,  
 Մըտադրած է կոռի ելլել: Հետն են իրեն

Եւ իշխաններն Բաքելոնի, Մարաստանի,  
 Կապագավկիոյ ։ ։ ։

### ՆԻՆՈՒԱՍ

Աւա՛զ, գիտեմ:  
 ԴԱՐԵՀ


**Շամիրամի՝**  
 Թագուհի մօրդ՝ բարքն արդէն լաւ ծանօթ է մեզ.  
 Պարասին մէջ կ'ապրին շառայլ իսկ աղեկեզ  
 Ժողովուրդն ալ կը տրւայտի անօթի, մերկ,  
 Գրահններուն մէջ քաղաքին ամենուրեք:  
 Նոյնիսկ, Նինուա՛ս, թագուհին իր վարքով շուսոյ  
 Մահաստանի պիտի փոխէ սեւ ու մրուայլ  
 Արուեստաններու կեղրոնը այս, Նինուէն սիրուն:  
 Զքնա՛զ Նինուէն՝ միա՛կ քաղաքն Աստուածներուն  
 Օր մը, գուցէ, գառնայ ճարակ սուրի, հուրի։

### ԱՍՈՒՐԱՄ

Մարդ՝ տեսնելով գալիքն յատակ՝ կը զարհուրի։

### ԴԱՐԵՀ

Մեհեաններուն մէջ թանկարժէք կուռք չրմբնաց,  
 Զարդերու գին՝ արտածուեցան բոլորն անզարձ:  
 Պիտի թողո՞ւս, Նինուաս, ազգերն որ մի առ մի  
 — Ա՛լ ձանձրացած քրմայքներէն Շամիրամի —  
 Վահան կերցնեն մեր գէմ և օր մ'ապլստամբին . . .  
 Պիտի թողո՞ւս որ քաղաքին վրայ մեր թափին



Նըզովքն ահե՛ղ աստուածներուն արտահալած:  
Ժողովուրդին՝ անոք, ու մերկ, ու կիսաքաղց:

### Ծէլի

Նինուասն է խոնջ ու պարաւասած. եթէ կ'ուզէք,  
Զբգենք վաղուան այս նիւթին շուրջ իսուիլ, երբե՛ք  
Ուշ չէ լաւ գործ մը սկրսելու համար:

### ԴԱՐԵՀ

#### Աւա՛ղ,

Շատ մը գէպքեր կրնան կանիսել մեզ մինչիւ վաղ.  
Կիւրենաս իր թոյնն է որսկած ամենուրեք,  
Իսկ թագուհին տեղի կուտայ:

### Ծէլի

Անհոգ եղէք,  
Դուք կը ճանչնաք Նինուասն, ինչպէս կը ճանչն ք զիս,  
Կարելի է մեզ վատահիլ, եթէ նոյնիսկ.  
Մեր քաջութեան զին վրձարենք մեր մորթն ու կեանք:

### ԴԱՐԵՀ

Լրսէ՛. Նինուաս, անցաւոր են փառքն ու պերճանք,  
Ինչպէս եկան, պիտի անցնին դարերն անհետ,  
Սրտերու խոր հիննայ ներկան, մենք ալ իր հետ  
Պիտի հիննանք սին, անարժէ՛ք քուղձերու պէս:  
Լրսէ՛, Նինուաս, յանցաւոր են, յանցաւոր ես,  
Անո՞նք և դո՞ւն, որ կրնային, որ կրնա՛ս դեռ  
Հսփոփել հէքն, ապրիլ դարձեալ իշխան ու տէր:

### ՆԻՆՈՒԱՍ

Աւա՛ղ, աւա՛ղ, մոլութեամբ լի մէջն իմ սրտիս  
Նըմիրական եթէ կայ դեռ ջիղ մը որ զիս  
Կապուած պահէ տըւած երդմանս, կ'երդնո՛ւմ ահա՛  
Աչքերուս վրայ, ծունկերուս վրայ, սուրի՛ս վըրայ...

### ԴԱՐԵՀ

Որ վաղուրնէ պիտի առնես զեկը երկրին,  
Որ քու շուքիդ ներքեւ բոլորը բերկրին:  
Որ ա՛լ չըմայ շրւայտ կրնոջ մը քըմայքին  
Երկիրն անզօր մէկ խաղալիք:

### ՆԻՆՈՒԱՍ

Օ՛, ցաւազին  
Երդում ինչո՞ւ ելար ճնշուած իմ թոքերէս,  
Ես խըռովիմ պիտի երկրիս կեանքը թերեւս.  
Բայց երդուած եմ:

### Ծէլի

#### Այո՛, երդուած:

### ՆԻՆՈՒԱՍ

Ազուոր արհեստ  
Կեանքի մարտին մէջ պարտրւած մարդոց համեստ:  
Ինչո՞ւ սակայն, ինչո՞ւ սակայն, կուզէք որ ես,  
Գործիք դարձած ձեր ձեռքերուն մէջ պարզապէս,  
Մօրըս դահիճն ըլլամ, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ:

ԴԱՐԵՆ

Բր ռամբեկին — իշխողներուն այս ահարկու  
Մ' լձ ու անչին — առիթ տրուած չըլլա՛յ բր' նաւ,  
Թէ ի՞նք եւրս մերկ, անսրւազ, կենազրրաւ,  
Հնդլոզումի մր մոլուցքով թագ ու գրլուխ  
Կրույ գևաբին զլորել ձիգով մր ի՞նքնարուխ:

ՆԻՆՈՒԱՄ

Շատ ուրախ եմ որ առիկա ըսիք ի՞ւծի.  
Երդումս յարգեմ պիտի վարպետ: Խոր կոկծի  
Աստասունքներըս կուլ տալով դառն ու լեղի.  
Բայց կը խարսուիք. Նինուէն պիտի չըխազաղի,  
Քանի ջանանք պիտի իշխուլ մենք բռնութեամբ,  
Բազութիւններն նախ ցնծագին, բայց յուսախար՝  
Պիտի նիւթեն նոր նոր գաւեր, ու զոհեր նոր  
Եւիր սրբեն պահանջն անոնց արեամբ բասու . . . :

ԱՍՈՒՐԱՄ

Ո՞չ, ո՞չ, Նինուաս, պիտի գիտնանք ճանչնալ մենք ու  
Զոնդութիւնդ՝ որով կ'ուզես մեզ մեր անցեալ  
Մենաշնորհներն, իրաւունքները տալ կրկին:  
Նաւ Նինուէ պիտի տօնէ գարձրդ անդին,  
Մեհենական բազմապիտի հանդիսութեանք:  
Մենք քեզ հետ ենք, քանի մեզ հետ ես ինքդ անձամբ:

ՆԻՆՈՒԱՄ

Բայց պատուականդ իմ Ասուրամ, որքա՛յ, դիւրին  
Ե քեզ համար բընակչութիւնն ամբողջ երկրին

Քանի մր պղերգ իշխանաւոր մարդոցի շահուն  
Հետ շրփոթել թեթե՛ւ սրտով: Խենդ ու յախուռն  
Խօսքեր չէ որ կ'արտաբերեմ: Դուք չէք եկած  
Դեռ ամբոխին դէմ հանդիման ու անկասկած  
Գաղափարն իսկ չունիք որ հե՛զ, այլ խորամա՛նկ  
Զեր բառերուն ըստրուկ դարձած մարդիկն ատակ  
Կ'ըլլան մէկ օր ըմբռնելու թէ վերջապէս  
Երե՛նք նաեւ պէտք է ապրին մարդկայնապէս:

(Վ. Ա Ր Ա Գ Ո Յ Ր )

## ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ

(Նույնական է որ առաջին դաստիարակությունը համապատասխան է առաջին դաստիարակությանը՝ ուղարկելու ժամանակաշրջանի համապատասխան դաստիարակությանը, ուղարկելու ժամանակաշրջանը համապատասխան է առաջին դաստիարակությանը՝ ուղարկելու ժամանակաշրջանի համապատասխան դաստիարակությանը)

ՇԱՄԻՐԱՄ ԵՒ ԿԻՒՐԵՆԱԱ

## ՇԱՄԻՐԱՄ

Ուրեմն այդպէ՞ս :

ԿԻՒՐԵՆԱԱ

Մի՛ ծիծաղիք, ո՛վ թագուհի.

Ասուրամն է որ կուգայ իբրր թշնամի  
Զեզ դէմ կանգնիլ և իրեն հետ համախորհուրդ  
Եօթը իշխան, նոյնպէս և եօթ ցեղ ժողովուրդ:  
Նըմանապէս իր զինակիցը Դաննեւի,  
Որուն անուամբ կ'երդնուն քաջերը Նինուէի,  
Եւ ուսուցիչը Նինուասի՝ Դարեհն՝ որուն  
Արձանն արդէն դասուած է կարգն աստուածներուն:

## ՇԱՄԻՐԱՄ

Ի՞նչ, Դարեհն ալ մասնակից է ու դաւադիր:

ԿԻՒՐԵՆԱԱ

Նոյն ինքն իսկ էր որ արձակեց մահուան վըճիռ:

ՇԱՄԻՐԱՄ

Մահավըճիռ, եւ ինծի՞ դէմ. կատակ կ'ընէք,  
Անձահ կատակ մը իրապէս:

ԿԻՒՐԵՆԱԱ

Բընա՛ւ երբեք.

Դաւ ազբական ժողովըն այդ՝ կատակ մը չէր,  
Այլ մանաւանդ՝ ձեր կարծածէն շատ իսկ լուրջ էր,  
Ուր կանչըւած էի եւ ես՝ խրնամակալն  
իրուն գանձին արքունական։ Մերժած էր գալ  
Դեննէ-Շարապ մեծ քրոմագետն, ինչպէս նաեւ . . .

ՇԱՄԻՐԱՄ

Բայց այդ որքո՛ն լուրջի կ'առնէք խորհուրդներն եւ  
Խօսքերն՝ որոնք պիտի մնան միշտ խօսք ու խորհուրդ.  
Անձիս դաւել ջանք մըն է զուր և անօգուտ:  
Ես այն կինն եմ որ առաջինն ծովը տեսաւ,  
Ես այն կինն եմ որ չի՛ ճանչնար մահը բընա՛ւ,  
Ես այն կինն եմ որ ժայռերուն վրայ երկնամերձ  
Յաղթանակներն ու բաղանհքներն իր քանդակեց:  
Ունիմ յուռութք մը նայիրեան ծովէ մ'ելած  
Որուն հմայքին կրնայ իշխել ո՛չ մէկ աստուած,  
Որով կրնամ ունենալ ինչ սիրտըս կամի,  
Որուն զիմաց տիեզերքն իսկ կը կարկամի:  
Ես դեռ ունիմ արուեստն օձե՛ր հըմայելու  
Եւ ծանօթ եմ գաղտնիքներուն բի՛ւր թոյներու . . .

ԿիրԵնԱՍ

Ո՞չ օձահմայ արուեստն եւ ոչ թոյներն ամեն,  
Դէպելու ելքը կանխելու բաւական չեն :

ՇԱՄԻՐԱՄ

Ես դեռ ունիմ բանակ մ'ընտիր զիւցազներու,  
Ես դեռ ունիմ պաշտպանութիւնն աստուածներու . . . :

ԿիրԵնԱՍ

Բայց, թագուհի . . . :

ՇԱՄԻՐԱՄ

Բայց, կիւրենա՛ս :

ԿիրԵնԱՍ

Մըտիկ ըրէ՛ք,  
Կ'րմբոստացնեն ձեր դէմ ամբոխն ամենուրեք:  
Ժողովուրդին ականջն արդէն լուր են ձըգած  
Որ պատերազմ. մը կարող է պայթիլ յանկարծ.  
Միջնաբերդէն դուրս, նոյնիսկ ներս միջնաբերդէն,  
Ձեր ըստրուկներն իսկ ձեր անձին դէմ կը դառեն:

ՇԱՄԻՐԱՄ

Դաւագրութիւն բարուկներու և հէք մարդոց.  
Բայց իմ մարմինս է մարդկային զէնքէն անիսոց  
Եւ ինձի դէմ՝ աստուածազուն . . .

ԿիրԵնԱՍ

Ունա՛յն երազ.  
Ի՞նչ, չէ՞ք կարծեր որ ձեր դահիճն ըլլայ Նինուսու:

ՇԱՄԻՐԱՄ

Նինուա՞ս : Նինուա՞ս . . . :

ԿիրԵնԱՍ

Ա՛հ, իսկապէս այժմ ոչ գեռ եւս,  
Սակայն այսօ՛ր իսկ այդ խօսուի իրեն թերեւս.  
Դուցէ մերժէ :

ՇԱՄԻՐԱՄ

Հը՛մ. և գուցէ ալ ընդունի՞ :

ԿիրԵնԱՍ

Կը տատամսիմ պատասխանել ձեզ, թագուհի:  
Որո հետեւ պէտք է գիտնալ որ Նինուասի  
Սրտին մէջ — խի՛ստ արգաւանդ հող — կը նըւազի  
Բարի սերմն ու հոն վատ բոյսեր կ'արձակեն ծիլ.  
Պէտք է շուտով զանոնք ընել արմատախիլ.  
Վաղն, այլապէս, պիտի շատ ո՛ւշ րլլայ արդէն :

ՇԱՄԻՐԱՄ

Ատոնք սիրուն խոներ, պատշաճ խրրատներ են,  
Զի, կիւրենա՛ս, եթէ լուրջ էր իրաւ ա՛յդքան  
Ժողովն՝ որուն խօսքը կ'ընես հիմա միայն,  
Ինչո՞ւ գաղտնի պահեցիր ցարդ ինձմէ զանի.  
Թէեւ ժողովն այդ ինձի չէ բընաւ գաղանի,  
Թերացումդ է մահուա՛ն պատմին իսկ արժանի :

ԿիրԵնԱՍ

Ցարդ հեռու էր Նինուաս մեզմէ :

ՍՊԱՍԱԽՈՐ ՄԸ (ներս մՏնելով կը բարեւէ ծնկաշոյ)

*Մեծ իշխանի*

Վերադարձի տօնին առթիւ ամենայն ինչ  
Կազմ պատրաստ է . պարուհիներ, քերթող, երգիչ,  
Բոլորն հոս են . կը սպասենք մէկ պահէն միւսն որ  
Պալատ համնին իշխանն ու մեծ հիւրերն անոր։ (կ'երբայ)

ԿԻՒՐԵՆԱՅ

Ի՞նչ կը խորհիք ընել հիմա :

ՇԱՄԻՐԱՄ

Վատ մը չեմ ես :

ԿԻՒՐԵՆԱՅ

Բայց կարելի չէ՝ այսպէս պարզ, թեթեւ այսպէս  
Պարզ ու որոշ վրտագներուն երթալ առաջ :

ՇԱՄԻՐԱՄ

Շատ խոհուն ես, կը յուսայի քեզ նաեւ քաջ :

ԿԻՒՐԵՆԱՅ

Չեմ հասկընար :

ՇԱՄԻՐԱՄ

Կը հասկընաս աւելի ուշ :

ԿԻՒՐԵՆԱՅ

Յամենայն դէպս ըլլանք ըզգոյշ, շա'տ, շա'տ ըզգոյշ . . . .

(Վարագոյն)

**ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ**

(Ընդունակութեան որոշ հէ նբառեւ ուլունքն հէ :

Ա. ՍՊԱՍԱԽՈՐ, Բ. ՍՊԱՍԱԽՈՐ

Ա. ՍՊԱՍԱԽՈՐ (կ'երգի սեղանը տևկելով)

Տըժգոյն երկինքը տըխուր  
Հիւանդ աղջկան մ'է նըման,  
Արեւն ալ կը փայլի զուր՝  
Մառած սա քաղքին վըրան :

Բ. ՍՊԱՍԱԽՈՐ (սեղանը տևկելով)

Ես իր պղտիկ ժամանակէն կը ճանչնամ զայն,  
Անկէ իվեր ըլլալու է փոխուած շատ բան :

Ա. ՍՊԱՍԱԽՈՐ

Ի՞նչ բան :

Բ. ՍՊԱՍԱԽՈՐ

Շատ բան :

Ա. ՍՊԱՍԱՀՈՐ

Օրինակի համար՝ ի՞նչ բան :

Բ. ՍՊԱՍԱՀՈՐ

Տարիքը :

Ա. ՍՊԱՍԱՀՈՐ

Գէշ գաղափար չէ . լըսէ՛, անբան :

(կ'երգի) Կ'ուզեմ՝ յօնքերդ սեւ ըլլան,  
Կ'ուզեմ՝ շրթներըդ կարմիր . . .

Բ. ՍՊԱՍԱՀՈՐ (կ'երգի)

Կ'ուզեմ՝ յօնքերդ սեւ ըլլան,  
Կ'ուզեմ՝ շրթներըդ կարմիր . . . (կ'աշխատին) :

ՊԱԼԱՏԱԿԱՆ ՄԸԾ (ներս մՏնելով)

Հշտապեցէ՛ք :

Ա. ՍՊԱՍԱՀՈՐ

Պատրաստ ենք տէ՛ր :

(Ներս կր մՏնեն արքայական բայլերգով Շամիրամ,  
Նինուաս, Կիւրենաս, Դանելի, Դարեհ, Շելի, Ասու-  
րամ, պալատականներ եւ այլ հետեւորդներ) :

ՇԱՄԻՐԱՄ

Նինուա՛ս :

ՆԻՆՈՒԱՄ

Մայր իմ :

ՇԱՄԻՐԱՄ

Աւրագարձիդ առթիւ որքա՛ն կր հրճըւիմ,  
Եթէ զիտնաս :

ԿիրթենԱՍ

Ըզգո՛յլ, ծեր օձն արդէն հոս է :

ՇԱՄԻՐԱՄ

Ի՞նչ նոր լուրեր կը բերես մեզ, Նինուաս, Խօսէ՛ :  
ՆինուԱՄ

Իշխանին հետ պոնտական Մեծ Ծովուն վրրան,  
Ռազմանաւի մը ցըռու կին յիցած, անձայն  
կր դիմէինք քաղաքն ու լեռ մեր դիմացի՝  
— Որ կապոյտին մէջ երկընքին, ծովուն ծաւի —  
Կարծես կղզի մը ըլլար, անջատ՝ մընացորդէն  
Մեր աշխարհի : Տըխուր խոհեր միտքըս արդէն,  
Օ՛, ամէն պահ կը մտրակեն ձիգ անողորմ:  
Բայց, կը տեսնենք բազմութիւն մ'որ դէպի մեր կողմ  
Կ'առաջանար : Կր տարբերէր տարագն իրենց  
Պարզ, այլ պատշաճ, հագուստներէն՝ պոնտական մեծ  
Ժողովուրդին : Մօտեցան մեզ, բարեւեցին,  
Դէպի հայրենիք մեր վերագա՛րձն աւետեցին . . .  
Ի՞նչ բառերով նրկարագրել հրճուանքը մեր՝  
Մինչ այդ լուրին կր սպասէինք մէնք անհամբեր:  
Որքա՛ն հանգիստ ալ րլլայինք օտարին քով  
Կը վղձկէր մեր սիրան հայրենի կարօտանքով .  
Քանզի տարբեր է հայրենի հողն ու երդիք  
Ու մարդ իր տան մէջ լոկ կը զգայ զինք երջանիկ :

### ՇԱՄԻՐԱՄ

Դարձիդ համար երջանիկ ենք անտարակոյս .  
Քանզի դուն ես մեր Նինուէին պարծանքն ու յոյս ,  
Հիմա կ'ուզեմ որ բաժակներն ամբողջ լեցուին ,  
Եւ բոլորն ալ խրմն կենացն իմ Նինուասին ,  
Պարուհներն առաջ անցնին , պարն ըսկըսի ,  
Հեշտանքներու պարն ի պատիւ իմ Նինուասի :

(Դաշխուրաններու մեջ կը մատուակեն կարմիր գինի: Անկիւն մը ծալապատիկ նստած կոյր նուազածուները կը նուագեն ու ներս կը մտնեն պարուհները , իրենց կիսամերկ մարմնոյն վրայ նուրբ ու բափանցիկ կապտագոյն շղարտ մը ձգած:)

### ԽՄԲԵՐԳ

Երանի՛ թէ ականջներուդ  
Զոյգ մը օղեր ըլլայի ,  
Հարնըւելով համբուրէի  
Վարդն այտերուդ ծիրանի ,  
Եւ մշկաբոյր քու ուսերուդ գուրգուրանքին  
Հեշտ երազներըս լայի . . . :

ՇԱՄԻՐԱՄ (առանձին խօսելով Նինուասի հետ , մինչ երաժշտութիւնը մեղմ կը կրկնուի եւ պարը կը սարունակուի: )

Վաղուան համար շատ գեղեցիկ անակընկալ  
Մ'ունիմ քեզի:

### ՆԻՆՈՒԱՄ

Շահեկան է :

### ՇԱՄԻՐԱՄ

Կ'ուզեմ գիտնալ :

### ՆԻՆՈՒԱՄ

Աւելի լաւ է որ վաղուան պահէք զայն , մայր :

### ԽՄԲԵՐԳ

Երանի՛ թէ մէջքիդ համար  
Ես գօտեկապ մ'ըլլայի ,  
Օձի մը պէս պլլըւէի  
Կոյս իրանիդ հոլանի ,  
Եւ մութ պորտիդ — հրմայքներուդ միջակէտին —  
Հենդ ըղձանքներըս լայի . . . :

ՆԻՆՈՒԱՄ (միջանկեալ սարունակելով խօսակցութիւնը)

Անակընկալ մ'ալ ես ունիմ վաղուան համար .  
Դժբախտ , տըխուր ու ցաւագին անակընկալ :

### ՇԱՄԻՐԱՄ

Քեզի պահէ ուրեմըն , չեմ ուզեր գիտնալ :

### ՆԻՆՈՒԱՄ

Հստիպուած եմ , պէտք է որ վաղն յայտնեմ զայն քեզ :

### ՇԱՄԻՐԱՄ

Յայտնէ հիմա :

### ՆԻՆՈՒԱԱ

Մայր իմ, ինչո՞ւ կ'աճապարես:  
Ցաւի համար ամենառւշն արդէն շուտ է,  
Ուրախութեան պահերն են կարծ անօգուտ է  
Փութացնել վերջն ամէն իրի եւ արարքի:  
Պիտ' ամէն ինչ իր անխուսափ վերջին յանդի,  
Ամէն իղձ ուշ կամ շուտ գտնէ լրացումն իրեն,  
Ու պատժը ամէն յանձանք արդարօրէն:

### ՇԱՄԻՐԱՄ

Ինչո՞ւ, Նինուաս, անպայման «մա՛յր» կը կոչես զիս....

### ՆԻՆՈՒԱԱ

Բայց ....

### ՇԱՄԻՐԱՄ

Ես քու մայրըդ չեմ. Նինուաս: 0', չըխորհիս  
Թէ ուրացում մ'է այս, կանխել փորձելու լոկ  
Մեզ հալածող ճակատագրին լախտն անողոք:  
Մեցած ես արդ ու խելահաս. ուրեմն հարկ է  
Պարզել գաղտնիքն որ ինքնութիւնդ կը քօղարիէ: —  
Ես ամուլ կին մ'եղայ, Նինուաս, ու մահճիս մէջ  
Հնդունեցայ այրեր բազում — սէ՛ր ու անուրջ... —  
Որոնց ես բոզն եղայ: Փոխան տիրուհիի  
Սոսկ սիրուհի:

### ՆԻՆՈՒԱԱ

Կը խըսովէք զիս, թագուհի:

### ՇԱՄԻՐԱՄ

Կը փնտուին անոնք սիրոյ յագուրդ մինչդեռ,

Կը փնտուի անյագօրէն ես զաւկի՝ սէր...  
Ու մայրական սիրոյս յագուրդ տալօւ համար  
Որդեղրեցի՝ մութ անձաւէ խրլուած աւար՝  
Քեզ, Նինուասոդ իմ: Քեզ սիրեցի զաւկի նըման,  
Գուրգուրացի վրադ սիրով գորովական:  
Սակայն քանի մեծցար, Նինուաս, մայրական սէրս  
Զիջեց տեղն իր ըզզացումի մ'որ խուժեց ներս  
Սրտէս, վայրագ և ուժգնօրէն: Երիտասարդ  
Քեզ կը սիրեմ՝ սակայն տարբեր սիրով մը արդ:

### ԽՄԲԵՐԴ

Երանի թէ, սիրուն աղջիկ,  
Երանի թէ ըլլայի  
Երազներուդ մէջ քեզ գրկող  
Երազ տըզան պարմանի,  
Ու գրրկիդ ջերմ, արբեցրնող կախարդանքին  
Հուսկ սարսուռներրս լայի...:

(Մինչ պարն ու երածուրինը կը շարունակուին, ան-  
կիւն մը Գարեն եւ Ասուրամ կը խօսակցին)  
ԳԱՐԵՀ

Լրսեցէ՛ք հոն:

### ԱՍՈՒՐԱՄ

Մըտիկ կ'ընեմ. վիճակն արդէն

Զգուած է:

### ԳԱՐԵՀ

Հը՛մ, ես կը վախնամ թագուհիէն:

ԱՍՈՒՐԱՄ

Կը կարծէ՞ք թէ թունաւորել փորձէ նինուասն :

ԴԱՐԵՀ

Ամենեւի՛ն. խենթ ըլլալու է առնըւազն:  
Ժահրէն ուժով, թոյնէն ազդու, վրտանգաւոր  
Նոյնիսկ ահե՛ղ մոլեխինդէն, աչքերուն խոր  
Նայուածք մ'ունի ան որ իսկոյն հեղ, զինաթափ  
Կ'ընէ քարէ կամքերն անգամ: Նինուասն այնչա՛փ  
Երիտասարդ է: Թէեւ վատահ եմ իր մասին  
Որ ուխտազանց չըլլար բընաւ, բայց առանձին  
Պիտի մընայ, մեզմէ հեռու:

ԱՍՈՒՐԱՄ

Եւ գուցէ մենք  
Նըկուղներու մութ ընդերքին մէջ գիշերենք:

(Վ ա ր ա գ ո լ ր )

ՏԵՍԱՐԱՆ ԶՈՐՈՐԴ

(Նիսուեկ նուել գորոշուերան յեզ շուստով և  
Էկորքաներու հրա վեյա լուսային լուսարթ պայծառանեն: Բեմին  
Եւրու երեւեկ նույուին հրա վարուսին համբ պարեսոնեւ ըստ պալութին:

ՆԻՆՈՒԱՄ առանձին. յեսոյ ԴԱՆԵԼԸ եւ ՇԱՄԻՐԱՄ

ՆԻՆՈՒԱՄ (առանձին)

Լուսինը մերկ ամբողջովին կընոջ մը պէս  
Արդ կէ հագնին նրբին ըրդարչն ամպերուն հեղ  
Ու կր լցուի ծառերն իվար պարտէզէն ներս:  
Զքնա՛ղ գիշեր, պիտի անշուշտ ինծի ներես  
Եթէ միայն քեզ կը բերեմ երազն ու դող  
Երիտասարդ իմ հոգիիս: Օ՛ անկարող  
Եմ այսքանին տոկալ. գիշե՛ր, աղուոր գիշեր,  
Սիրոյ, յոյզի, գուրգուրանքի անդորր գիշեր  
Գարնան սիւդին և կամ ձմրան հողմին հանգոյն  
Գգուէ՛ հոգիս, խարազանէ՛ անագորոյն . . .  
Ես չապրեցայ պալատներու կեանքը զազիր  
Ընդմէջ բարձր ու հաստ պատերուն, ուրկէ չ'անցնիր  
Ո՛չ արեւուն հուրը կիզիչ, ո՛չ ցուրտը խիստ  
Զըմեններուն: Ես ապրեցայ կեանք մ'անհանգիստ

Ամէն վայրկեան սրտին մահուան խոռվը ժանդ,  
Որուն սակայն ի վերջոյ կոյր կ'ընտելանանք:  
Ընդէմ ամէն արգելքներու աւանդական  
Ու կեղծպարիշտ օրէնքներու բարոյական,  
Ես ցանկացի մարդն ազատել զինք արիւնող  
Զօրաւորին բռնութենէն. որ չուրն ու հող  
Ա՛լ պատկանին ընդհանուրին յար հաւասար  
Աստուածական արեւուն լոյսն ինչպէս արդար:

(Պահ մը յուրենէ վերջ՝ ընկնուած)

Սիրուն խոհեր, խոհեր ազնիւ ու քաջարի...  
Բայց մէջս նոյն անձն ինքն իրեն դէմ կը պայքարի:  
Երկուութիւն մը համակած հոգիս արդէն  
Այս ժանտ պահուա զիս կը լըքէ՝ անապաւէն:  
Ի՞նչ է սակայն զիս վրդովող յուզումն այս բիրս...:  
Սակայն ո՞վ սիրտ, սակայն ո՞վ սիրտ, սակայն ո՞վ սիրտ:

ԴԱՆԵԼԻ (ներս մՏնելով)

ՈՂՋՌ'յն իշխան:

ՆԻՆՈՒԱԱ

ՈՂՋՌ'յն նելի:

ԴԱՆԵԼԻ

Կը տեսնեմ թէ

Իշխանը դեռ չէ քընացած. կարելի՞ է  
Պատճառն հարցնել:

ՆԻՆՈՒԱԱ

Կարելի է:

ԴԱՆԵԼԻ

Ուրե՞մն:

ՆԻՆՈՒԱԱ

Գինին

Գուցէ քիչ մը, գուցէ քիչ մ'ալ ձանապարհին  
Յոգնութիւնն:

ԴԱՆԵԼԻ

Երբ լոկ մարմինն է յոգնած, շուտով  
Մարդ կը ննջէ. բայց երբ միտքն ու սիրտն են խըռով ...

(ՄՏԵՐՎԱԿԱՆ ՇԵՏՏՈՎ)

Ճատ կը սիրեմ տարեց կընոջ մը պէս այրի  
Երիտասարդ իշխաններուն խօլ ու արի  
Լըսել պատիկ վիշտերն աղուոր. Պիտի թոյլ տա՞ք  
Որ կնքամայր ըլլամ ձեզի:

ՆԻՆՈՒԱԱ

ԱՆԻՄԵՂ կատակ:

Տասնութ տարու աղջընակի մը չեմ կընար  
Քառորդ գարու կեանքըս պատմել: Ինձի համար  
Ցիտատակ մը չէ պահն անցեալ, այլ մէկ զօդն է  
Բազմապիսի հսիս:

ԴԱՆԵԼԻ

Իշխան, կ'ուզէք ինձմէ  
Թաքցընել վիշտ մ'որ ձեր հոգին կը խըռովէ:  
Ինչո՞ւ պահել. դարմանն անոր ես եմ գուցէ:

ՆԻՆՈՒԱՍ

Շամիրամի իշխանութեան օրով բնակոն  
է որ կանայք ընտրեն, խնդրեն, ամուսնանան:  
Նելի շատեր այդ կը խորհին ու կը կտրծեն,  
Սակայն դէպքերն անտարակոյս պիտի պարզեն  
Որ տարբեր է մտահոգութիւնն իմ այս պահուն:

ԴԱՆԵԼԻ

Օ՛, այլեւըս չեմ ճանչնար քեզ, այլեւըս դուն  
Չես այս տըղան, որ ծառերուն տակ գարնային  
Դիշերներով, երբ Նինուէն քուն կ'րլլար, լլոին,  
Կ'առնէիր ձեռքս ափերուդ մէջ, հուր աչքերուդ  
Կը թափէիր կըրակն այրող՝ հոգիիս մութ  
Ծալքերուն մէջ: Օ՛ այլեւըս չեմ ճանչնար քեզ.  
Պաղ ես հիմա մեհեաններու մարմարին պէս:  
Չես իսկ թողուր որ հոգւոյդ խոր թափեմ կըրակն  
Որ կը մրկէ սիրոյ ծարաւ մարմինս համակ:  
Հսէ՛ Նինուաս, մոոցա՞ր Նելին, օրերն անցեալ  
Ներկայութիւնն որոնց՝ սակայն կը զգանք դարձեալ,  
Որոնց կ'ապրինք զգըլսիչ յուշն որպէս ուժգին  
Երկրորդ ներկայ: Հսէ՛ Նինուաս, մոոցա՞ր Նելին:  
Նինուա՛ս, Նինուա՛ս . . . . :

ՊԱԼԱՏԱԿԱՆ ՄԸ

(Յայտնուելով ծառուղիին մեկ անկիւնը)

Որ խանգարեմ տեսակցութիւնը մըտերիմ  
Չերդ մեծութեան ու բամբիչին այս չնորհալի՝

Որ իր գեղով արքունիքին մէջ կը փայլի:  
Թագուհիին կողմէն կու զամ որպէսզի ձեզ  
Գիշեր բարի մաղթեմ, հարցնեմ նրմանապէս  
Չեր թանկագին որպիսութիւնն:

ՆԻՆՈՒԱՍ

Ազնիւ էք շատ  
Հանգստութեանս ալ կը վատնէք աւելորդ ջանք,  
Նրմանապէս թագուհի մայրս իսկ Դանելի,  
Ինչպէս ըսիք, գեղեցիկ է և չնորհալի . . . . :

ՊԱԼԱՏԱԿԱՆ

Այո՛, տէր իմ, նաեւ ձեր մայրն ինձ հրահանգեց՝  
Որ եթէ ձեզ ձանձրոյթ մը չէ՝ ամենամեծ  
Հաճոյք ըլլար պիտի իրեն, այս առաւօտ  
Չեզ հետ խօսիլ:

ՆԻՆՈՒԱՍ

Օ՛, կը խնդրեմ:

ՊԱԼԱՏԱԿԱՆ

Ինձ անծանօթ  
Ինդրի մը շուրջ պիտի խօսի ձեզ առանձին:

ՆԻՆՈՒԱՍ

Բռտիպուած չէք բացատրութիւն տալ այդ մասին:  
ՊԱԼԱՏԱԿԱՆ

Գիշեր բարի ուրեմն իշխան:

ՆԻՆՈՒԱՍ

Բարի գիշեր:

(Պալատականը կը մեկնի խոնարհում ընելով)

Ինձ կը թըւի թէ ա'լ ոչինչ ես չեմ յիշեր: Թէ ինձ պիտի ա'լ չըղբէտ արեւն իր. չող: թէ հաշիւն ալ ես կորուսի բոլոր անցնող իմ սէրերուս, երազներուս: Դուն ալ գուցէ Անոնցմէ մին ըլլաս, որոնց վըրայ գոցէ, իբրեւ ծանըր տապանաքար, ժամանակն որ Անխընայ է, անողոք և երսիստամոռ: Քեզ լացնելու փափաք չունիմ նելլի. ես ալ կը տառապիմ:

### ԴԱՆԵԼԻ

Գիտե՛մ, ոչինչ կրնամ յուսաւ, Զո՞ւր կը սեղմեմ ափերուս մէջ մատներդդ ջերմ, Աչքերուդ խոր նայուածքս իզուր կը միսըրձեմ. Ինչպէս կ'իյնայ լեռներու գիրկն արփին բոսոր, Սրտիդ սառն արդ կոտրելու զիս կը զդամ անզօր: Մեր սէրը հեզ ծառի մը պէս էր պտղասոր, Պիտի չորնա՞յ սակայն, առա՞նց իսկ ծաղկելու....:

### ՆԻՆՈՒԱՍ

Ներէ՛ ինծի, աղուոր նելլի:

### ԴԱՆԵԼԻ

Հեզ ու հըլու՞ Նինուա՛ս, կարող չեմ քեզի դէմ ոխ պահելու....: (Արտասուագին կը հեռանայ)

### ՇԱՄԻՐԱՄ

Չըգած լուսնի լուրիթ պատմուձանն ուսերն ի վար: Ո՞վ է կարիճն այդ պարմանի, որ սիրավառ կը դարպասէ ցայգադուստրին: Դո՞ւն ես, նինուաս: ՆԻՆՈՒԱՍ  
Ե՛ս, թագուհի:

### ՇԱՄԻՐԱՄ

Օ՛, այս գարունը կանխահաս Ու սիւգն հեշտին՝ որ կը շոյէ ձակասր մեր՝ Տարփոտ կընոջ մատներուն պէս սիրահրաւէր: Եկո՞ւր, նստի՞նք նստարանին վրան այս քարէ: Քոյիկս, այսպէս: Սիւգն հեշտին բոյրը կը բերէ Գարնան բուրեան ծաղիկներուն: Եինուա՛ս, սրտիդ Օ՛, կը լըսեմ տրոփիւնն ուժգին:

### ՆԻՆՈՒԱՍ

Ծառ ճշգրիտ Նըկատում մէ՛ որ կ'ընէք ինձ: Ծունկերս կըքոտ, Ու վատ սիրոյ մ'առջեւ անկման կը զգամ զիս մօտ: ՇԱՄԻՐԱՄ

Բայց ի՞նչ բան է յանդիմանածդ ինծի, նինուաս: ՆԻՆՈՒԱՍ

Գեղեցկութիւնդ, սէ՛րդ, ամէ՛ն բան: Պիտի կրնա՛ս Այնքան դիւրաւ իգացնել զիս, որքան կրցար Հեզ կաշկանդել թշնամիներդ բազմահազար Ամէ՛ն ըստոր միջոցներով հըմայական:

### ՇԱՄԻՐԱՄ

Կեանքն ոչինչ է առանց սիրոյ, զըւարձութեան:

## ՆԻՆՈՒԱՍ

Սակայն ինչո՞ւ նրկատի չես առներ բրնձա՛ւ  
Բի՛ւր ու բազում ժողովութերն որ անիրաւ  
Թշուառութեան ճիրանին մէջ կը տըւայտին:  
Կ'ուզես զանոնք անգիտանալ բոլորովին:  
Կ'ուզես որ կեանքն ըլլայ սակաւ մարդոց համար  
Միայն զլւարթ ու հաճելի:

## ՇԱՄԻՐԱՍ

Օ՛, անհրնար

Ե որ բոլորն ալ համաշափ երջանկութեամբ  
Կեանքը ապրին: Պիտ՝ համոզուիս ինքըդ անձամբ:  
Բայց կը մրսիս: Անտարակոյս գիշերուան զովն  
Ե որ գող մը կու տայ քեզի. նաեւ խըռով  
Կը գտնեմ քեզ. եկո՛ւր ինձ հետ ու մտնենք ներս.  
Կ'ուզեմ ցոյց տալ քեզ իմ բոլոր զարդեղէններս,  
Զէնքերս, եկո՛ւր նինուաս, հետեւէ՛ ինձ. Նինուա՛ս:

## ՆԻՆՈՒԱՍ

Ո՞չ, ո՞չ:

Ո՞վ կին, կ'ատե՛մ քեզ իմ սրտիս թափովն ամբողջ:  
Դո՞ւն՝ կանխակալ հրապոյըներով ցանկահարոյց՝  
Կը շղթայես սրտերն ամո՛ւր և անհանգոյց:  
Բայց չըկրնաս պիտի զիս ալ դարձնել ըստրուկ  
Քըմայքներուդ:

## ՇԱՄԻՐԱՍ

Օ՛հ, օ՛հ, նինուաս:

(Բեմի խորեն կը խորին տրտւնջի եւ բողոքի խուլ ձայներ:)

## ԶԱՅՆԵՐ

Շընո՞րհ, շընո՞րհ...  
Յանուն փառքին Շամիրամի ամենազօր:

ՆԻՆՈՒԱՍ (կ'ուղղուի պարտէզը բարձրացնող պատճեշին  
կողմը եւ կը նայի դէպի վար)

Ի՞նչ կը ինոդրեն բազմութիւններն այս խեղճերուն:  
ՇԱՄԻՐԱՍ

Իրենց անկեալ ճակատագրին համար ներում:  
Ստրուկներ են ծընած անոնք ու կը տարուին  
Հրկիվուելու, վաղ առաւօտ լուսաբացին,  
Պալ աստուածի համար վառուող ատրուշանին:

## ՆԻՆՈՒԱՍ

Այրին անոնք, սակայն կըրակն այդ փոխանցեն  
Պիտի բոլո՞ր իշխողներու գահին, ու օր  
Մը ըրիժառու, գահերն այրին պիտի բոլոր,  
Ու մոխրանան վերջին բերդերն ալ բռնութեան,  
Արիւնաներկ գըրօչին տակ աղատութեան:

## ՇԱՄԻՐԱՍ

Վըտանգաւոր են մտքերն այդ որ կը յայտնես.  
Այդ բոլորին հակառակ ենք, ո՞չ միայն ես,  
Ո՞յլ անո՞նք ալ, որ դրդեցին քեզ նենգօրէն  
Դահիձն ըլլաւ թագուհիդ: Գիտեմ արդէն  
Թէ Ասուրամ, Դարեհ, Շէլի և ուրիշներ  
Գաղանի — իբրև թէ գաղանի — տեղ մը հաւաքուեր  
Ու ինձի գէմ արձակեր են մահավընիու...  
Ծիծաղեցայ երբ լըսեցի: Դաւ ու ոճիր  
Ունայն ճիգեր են ինձի գէմ: Լացի սակայն,  
Երբ քեզ ալ հոն գըտայ, աւա՛զ, գործիք միայն...:

ՆԻՆՈՒԱԱ

ի՞նչ փոյթ, մարդիկ դատապարտեն զիս, կամ ներեն.  
Բոսած ես զիս. եթէ աղաս ձրդես նորէն  
Վերսկըսիմ պիտի գաւել մեր երկուքին  
Ալ կեանքին դէմ. միթէ՞ նըւազ կր տառապիմ  
Քու շուքիդ տակ, քան ստուերին մէջ մահագոյն,  
Քու պալատիդ ստորերկրեայ նրկուղներուն  
Մէջ մոռացման.

ՇԱՄԻՐԱԱ

Ընտրութիւնը քուկդ է, Նինուաս:  
Բայց կը վախնամ որ երդումիդ համար զզջաս:  
Քանի ուշ չէ, կամքդ է հաստատ, աճապարէ՛,  
Ահա սրուակ մը թոյն քեզի, բաւարար է  
Միայն կաթիլ մը այս թոյնէն որ մարդ փոշի  
Դառնայ յաւէ՛տ, ու յիշասակն ալ կորսըւի  
Նըկուղներու գաղտնիքին մէջ:

ՆԻՆՈՒԱԱ

Ո՛հ, ո՛չ այդպէս.

Դահիճ մը չեմ, ո՛չ մարդասպան մը նըւաստ ես.  
Թէեւ կրնամ (քանի որ դուք կը գասէք մարդն  
Արջառներու նըւաստ դասին) սրտով հանդարտ,  
Առանց ոխի, խղճի խայթի, ձեզ սրախովող  
Ըսել. բայց ես դահիճ մը չեմ մարտէն վախցող:  
Կը մեկնիմ ես, եթէ թոյլ տաք:

ՇԱՄԻՐԱԱ

Ահշո՛ւշտ, Նինուաս,

Մեր ապրած պահն է անըստոյգ, և վաղահաս  
Դէպի մահուան գիրկը սահանք մ'է կեանքը մեր:  
Զէի՞ր ցանկար որ թիկնապահ մ'ընկերակցէր  
Դիշերային պառյաներուդ :

ՆԻՆՈՒԱԱ

Ծնորհակալ եմ:  
Համեստաբար՝ զիս բաւական քաջ կր նկատեմ  
Դիմագրելու ամէն վտանգի առանձնապէս:

(Կ'ԵՐՊԱԼ)

Վարագոյն

## ՏԵՍԱՐԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

(Հ-Գր-Դ Հայութեակեց: Բեմն խորշը և ուղիղէ պատճեաներէ ներս  
լեցուալ որեւուա ճառագոյները ուղղուի ընդուանու՝ սովորուան հովանուու և  
բոքչորդի՝ լուսուահին և զին: Վարուժուց բացաւելուն՝ Շ-Գր-Դ է ան է,  
Դիմուելուասու որոշութուց վեր բոքչորդի և զուտնի ու ուղիւ բոզի-  
ուրուան, աղօնեւու որոշի մի: Մ-Զինի ւորը եօնը ա-հելուուեր է պատճե-  
ռեւ իսրաւու և որոշութու լուսուու մի:)

Դեննէ՛ՇԱՐԱՊ, ՇԱՄԻՐԱՄ, ՆԱԺԵՇՏՆԵՐ

ՆԱԺԻՇՏՆԵՐՈՒ ԽՈՒՄԲԻ (Կ'ԵՐԳԵ)

Մազերուն մէջը ոսկեթել՝ թագուհիին՝  
Նրգին նետերն իր կ'արձակէ հըպարտ արփին  
Ու գիշերուան ալ մեղապարտ մութր հիմայ  
Ա. պարտասուն իր պայքարէն, փախուստ կուտայ...  
Ու մատներովն իր վարդային արշալոյսն արդ  
Վարագոյրները կը վերցնէ՝ որ լոյսր զուարթ՝  
Գայ ողողել նինուէն վրսեմ, աշխարհն անծիր  
Պարուրելով վառ յորդառատ շողերովն իր:

(Մեղմ երածւուքիւն մը կ'ընկերակցի այս խօսքե-  
րուն: Երգին վերջաւորուքեան՝ երածւուքիւնը կը  
դառնայ զօրաւոր եւ Շամիրամ կը բանայ աշխերը:)

## ԴԵՆՆԷՇԱՐԱՊ

Խորս՛ւնկ, շրջե՛ղ, անա՛հ,  
Կեանքի, մահուան հանգոյն,  
Երազն՝ — որ խոյս կու տայ  
Ծեր վրհուկի մը տուն —  
Իմաստն անա՛փ մութի՛  
Իղձերու և յոյսի  
Ժխտում կամ հաւաստի  
Բերելէ վերջ մեղի...:

## ՇԱՄԻՐԱՄ

Դիշերն համբուն, յակոծ անցեալ օրերուս վրայ,  
Երազեցի մանկութենէս մինչեւ հիմա  
Շրփոթ, անձեւ անցքեր, անձեր Աւա՛ղ, միթէ՞  
Վերագարձն այս դէպի անցեալ Ժխտում մըն է  
Ինձ խոստացուած մեծափարթամ երկար կեանքին՝  
Որ նրւիրեմ պիտի անշուշտ՝ անհո՛ւն փառքին  
Աստուածներուն:

## ԴԵՆՆԷՇԱՐԱՊ

Աստուածներու կամքին միջնորդ,  
Երէկ գիշեր, ինչպէս նաեւ այս առաւօտ,  
Ես քննեցի երկնի կրկնակ ըսկաւառակն  
Ու բախտորշ աստղերու և լուսնի գնացքն:  
Խոնարհաբար իմաց տամ ձեզ թէ՝ մէկ դժբախտ  
Տեսայ վրասնգ մ'որ կը սպառնայ մեծ և անյաղթ՝  
Աշխարհներու տիրուհին՝ Շամիրամի:

## ՇԱՄԻՐԱՄ

Զեր խօսքերն են այնքա՛ն մըթին ու երկդիմի

Որ վախ կ'ազգեն: Խօսէ՛ մեկին: Երկնի անծիր  
Կապոյտին վրայ չի՝ տեսնըւիր մահ ու ոճիր:  
ԴԵՆՆԵՇԱՐԱՊ

Օ՛հ, օ՛հ:

## ՇԱՄԻՐԱՄ

Խօսէ՛:

(ԴԵՆՆԵՇԱՐԱՎ լուռ կը մնայ)

Ճնորհակալ եմ: Բոէ՛ք ձեղ տան  
Գանձարանէս քասուն կրտոր ոսկի դրամ.Ու ձեղ նետեն բաւիղներու անդնդախոր  
Լըռութեան մէջ մահագուշակ մ'իբր նենգաւոր:  
(Երկու զինուրեներ ներս կը մՏնեն եւ կը ձերբակալեն  
ԴԵՆՆԵՇԱՐԱՎը որ կը հետեւի անոնց:)Վստահ գիտեմ, նախզգացումս զիս չի խաբեր.  
Սակայն պէտք է որ յայտնըւին մըթին դաւերն:  
(ՆաժիւՏԵՐՈՒՅ)Ըզգո՛յշ կեցէք: Դըրան առջեւ և ամէն կողմ  
Դըրէք պահակ և զինուորներ: Շա՛տ անողորմ  
Պիտի ըլլամ հանդէպ բոլոր այն չարերուն՝  
Որոնք կ'ուզեն ինձ դէմ գրգռել ամբոխն՝ որուն  
Ես եղած եմ ու ե՛մ ընդմիշտ ոէգ թագուհին,  
Որուն առջեւ անոնք ահո՛վ կը խոնարհին:

## ՆԱԺԻՎՏԵՐ

Զարերը մի՛շտ ալ պատըւած են, թագուհի:

## ՇԱՄԻՐԱՄ

Գացէ՛ք ընդփոյթ կանչել Նինուասն այստեղ, ինծի:

## ՆԻՆՈՒԱՄ (ԵԵՐԱ ՄՏԵԼՈՎ)

Ոզջո՛յն դշխոյն Ասորական վէս աշխարհի՝  
Որուն առջեւ բարին սիրով կը խոնարհի,  
Զարո՛ ահո՛վ:

## ՇԱՄԻՐԱՄ

Ողջոյն:

## ՆԻՆՈՒԱՄ

Կրնա՞մ հարցընել ձեղ  
Պատճառն իմ հոս կանչուելուս կանուխ այսպէս:

## ՇԱՄԻՐԱՄ

Կ'ուզեմ խօսիլ քեզի, նինուա՛ս. երէկ զիշեր  
Անուկնկալ և անախորժ կերպով մը մեր  
Տեսակցութիւնն ընդմիջուեցաւ: Բոէ՛ք մըտիկ  
Խօսքերս, նինուաս. ինձի համար բազմապատիկ  
Դիւրին էր ցարդ ձանապարհէս վերցնել յանկարծ  
Քեղ, ինձ համար նըկատելով անդարձ կորսուած:  
Սակայն կ'ուզեմ փորձել վերջին անգամ մըն ալ  
Ճակատագիրդ կապել փառքին՝ աշխարհակալ  
Շամիրամի: Զուր են ճիգերդ ուրացումիդ  
Սիրոյ՝ մ'որուն գիտեմ կապուած սիրով ու հոգիդ:

## ՆԻՆՈՒԱՄ

Միա՛կ սէր մը՝ որուն կապուած սիրոն իմ կը զգամ,  
Սէրն է անա՛հ ժողովուրդին արիւնաքամ.  
Սէր մը շրքել ու մեծափառ, զոր չեմ կրնար  
Զոհել տարբեր սիրոյ, տարբեր փառքի համար:

## ՇԱՄԻՐԱՄ

Ինչո՞ւ կ'ուզես պարտագըրել ժողովուրդին

Ազատութիւն՝ մ'որուն կարիք դեռ չի զգար ինք,  
Որուն չունի ո՛չ իսկ ճաշակն ու վարժութիւն,  
Չէ կարող զայն պաշտպանելու նըւազագոյն  
Ուրնձգման դէմ իսկ, Նինուաս: Քայլդ է ուզգուած  
Սուկ անձիս դէմ. բայց ո՛չ ի շահ հասարակաց,  
Եյլ ի նըպաստ կարգ մը մարդոց վատ ու պրդերգ:  
Ամրոխն երրոր իջնէ կրկէս, քաղցած ու մերկ,  
Յանուն հացի, բարօրութեան, ազատութեան,  
Զայն արեան մէջ խեղզողն անո՞նք պիտի ըլլան:  
Պատրիկներն այդ, զիտեմ, ինչո՞ւ կ'ըլլան գմդոն.  
Մին, ո՞վ զիտէ, ներմղուած ցաւն ունի սիրոյ,  
Ուրիշ մ'անկուշտ՝ հարըստութեան, ու բոլորն ալ,  
Հաւանաբար, տենչն իշխելու:

## ՆԻՆՈՒԱՍ

Կրնամ հաւատալ.  
Կրնամ, սակայն, լոկ պատժելու համար բասոր  
Եսերն՝ այդ նենդ պատրիկներուն՝ ժխտել բոլոր  
Յոյզերս, յոյսերս և անգասնել սրտով. թեթեւ  
Ինչ որ բնութեան ես կը նկատեմ միա՛կ պարգեւն  
Որ մարդկութեան իրաւունքն է անկապտելի:

## ՇԱՄԻՐԱՄ

Ուրեմն, Նինուաս, կը նախրնարես դուն աւելի՛  
Ազատութիւնն ուրիշներուն, քան...:

## ՆԻՆՈՒԱՍ

Ինձ համար  
Բնկեր ըլլալ նըկուղներուդ տասնեակ հազար  
Կըմախքներուն ոչինչ բան է, բայց օր մը դուն  
Ալ պիտի զաս միանալու մեղի, ու քուն

Պիտի ըլլաս, բռնակալի տաժանազին  
Լոկ մղձաւանջն ապրելու քու երկրորդ կեանքին:

## ՇԱՄԻՐԱՄ (հեղնական)

Միթէ կրկնասէկ կեանքերով մենք կուգանք աշխարհ:  
ՆԻՆՈՒԱՍ

Եյո՛, մին կարձ՝ մեղանչելու, միւսը երկար  
Ու յաւիտեան՝ աշխարհային մեր մեղքերուն  
Ահեղ պատիմն անվերջօրէ՛ն բնդունելու  
Ահա այսպէ՛ս:

(Ոււրով կը վիրաւորէ Շամիրամը:)

ՇԱՄԻՐԱՄ (վիրաւորուած իյնալով)

## Վիրաւորուած եւմ ծանրապէս.

Սակայն, Նինուաս, պիտի պատժեմ քեզի ի՛նքս, ե՛ս:  
(Փունալից սրուակ մը կը նետէ վրան)  
Աւա՛զ, աւա՛զ, երի՛ցս աւազ, ուժերս արդէն  
Վերջին շունչիս զիս կը լըքե՛ն անապաւէն...:

## ՆԱԺԻՇՏ ՄԸ (հակելով Շամիրամի վրայ)

Աւա՛զ, աւա՛զ, ըսպաննուած է թագուհին...:

## ՈՒՐԻՇ ՆԱԺԻՇՏ ՄԸ

0՛, օգնութիւն...:

## ՈՒՐԻՇ ՆԱԺԻՇՏ ՄԸ

Հասէ՛ք, հասէ՛ք, ըսպաննեցի՛ն...:

ԴԱՆԵԼԼԻ (դուրսէն դուռը զարնելով)

Բացէ՛ք, բացէ՛ք:

(Ներս մտնելով)

Օ՛, թագուհին... Դուռ ես, Նինուաս,  
Որ թագուհին սպաննեցիր:

ՆԱՄԻՒՐԱՄ

Չեմ Դանելի: Շուտով գեղին սրուակըս բե՛ր,  
Սնկէ կաթիլ մը բաւ է զիս... յարալէղնե՛ր  
Յարալէղնե՛ր...: (Կը մեռնի)

ՆԻՆՈՒԱՄ (մահամերձ)

Եւա՛զ, կ'այրին թոքերս տակաւ  
Ու աչքերուս կը սպասի լսորն ալ սակաւ,  
Սրուակին թոյնն ակնթարթէ ակնթարթ զիս  
Կը նետէ մութ անէութեան խորն, ու սրախ  
Կը նրւազին, կը նրւազին զարկերն արգէն,  
Չեմ իսկ լըսիր շուրջիս ազմուկն ալ. կը լրու՛մ  
Բայց սոնաձայնն ամբոխներուն՝ որ շիթ առ շիթ  
Հոգիիս մէջ կը հեղեղի յորդ ու վըճիա:

(Նուազուն ձայնով)

Կրմախատիոդ կը տեսնեմ մահն ալ՝ զիս գրկած  
Փախուստ կուտայ ընդ խորն երկրին...:

ԴԱՆԵԼԻ

(Լալահառաչ իյնալով Նինուասի անըունչ մարմնոյն վրայ)

Նինուա... Նինուա...



ՀՀ Ազգային գրադարան



NL0361410

54280

